

շատր կորելէն անցնելէն ու 680 վերսթ տեղ մազելէն եռեւ՝ Զօքա կղզւոյն զիմաց կթափի Խաղաղական Ռվիլիանոսին մէջ։

Ամուռ գեար վերջի տարիներս աւելի ծանօթացաւ եւրոպայի, որովհետև Առուսիոյ Զինաց հետ բրած դաշնաղրութեամբ Զինաց բոլոր այն զարի գաւառները զրո Ամուռ կոռողքը՝ անցան Առուսաց ձեռքը, ու Ամուռի ջրերն եղան բնական սահմանագլուխ երկուց կայսերութեանց։

Առուսաց տէրութիւնը այս դաշնաղրութեամբ ոչ միայն նոր եւ ընդարձակ գաւառներու տէր եղաւ, այլ որ աւելի մեծն է՝ իւր ասիական վաճառականութիւնը Ամուռ գետոյն ձեռքովը բորբովին նոր կեանք կառնու, վասնզի այսունեաւ կրնայ Սիսիիրի վաճառքները այս մեծայդթ գետին ընթացքովը դրկել յԱվիլիանոս ու

եկեղեցի Սրբոցն ՅՈՎԱԿԻՄԱՅ ԵՒ ԱՆՆԱՅԻ ԻԹԼՈՂՈՍԻԱ,

և պաշտպան բաղադին

ԼՈՅՍ ՊԾ.ՐՈՒ ՆԱՀԱՏԱԿ

Երիմու Հայոց, եւս եւ ուրիշ քրիստոնեայ ազգաց, անուանի ուխտատեղիներէն մէկն եղեր է հարիւրաւոր տարիներէ իվեր՝ Թէոդոսիոյ հարաւային կողմը բարձրադիր լեռան վրայ շինուած ծովանայեաց եկեղեցին սրբոց Յովակիմայ եւ Ա.Յ.Յայի, ծնողաց Ա. Աստուածածնի։

Առենով այս եկեղեցւոյն քովը վանք է եղեր. եւ Թէոդոսիա քաղաքը այնչափ ընդարձակ էր կրտսէն, որ հայ բնակիչներուն աները մինչեւ այն վանքին քովերը կհասնէին։ Այն ժամանակները ութուն հազար հայ կիամրու եղեր այս տեղ։

Գրեթէ հարիւր տարի կայ որ այն վանքը բոլորովին քանդուեր անհետացեր է. բայց եկեղեցւոյն երեք աւերակ պատերը գետնին երեսէն տեղ տեղ կէս կանգուն՝ տեղ տեղ ալ մինչեւ չորս կանգուն մնացած, եւ վիատակի քարե-

անկէց յԱմերիկա եւ յեւրոպա; Այս առաջ եւրոպա վաճառք թիրելոյ համար պէտք էր հազար վերսթ ճամբայ ընել, եւ ան ալ այնպիսի անկոխս ու անանցանելի տեղերէ։ Այսու՝ Սիսիիրի մեծամեծ ճոխութիւններէն տէրութիւնը չէր կրնար մեծ օգուտ մը քաղել։ Իսկ այժմ արդէն սկսան շողենաւերը բանիլ Ամուռի ջրերուն մէջ, զաղթականներ կղրկուին ու կհատառուին սահմանագլխին եզերքը, ու վաճառականութիւնը տէրութեան հովանաւորութեամբը մեծ գործուելութիւն սկսաւ ցուցընել։

Դրուած գեղեցիկ պատկերին մէջի երեւցողները Զինկիան լեռներն են, որոց մէջէն կանցնի Ամուռ. ընակարան երեւցած կողմը՝ Առուսիոյ մասն է, իսկ դիմացի ափունքը՝ Զինաց սահմանագլուխն է։

Եկեղեցի Սրբոցն ՅՈՎԱԿԻՄԱՅ ԵՒ ԱՆՆԱՅԻ ԻԹԼՈՂՈՍԻԱ,

րովը ծածկուած, օրէ օր վճառալու վրայ էր։ Այսու ամենայնիւ բարեպաշտ ժողովուրդները զարմանալի շերմեռանդութեամբ եւ հաւատով անդադար այն տեղը ուխտի կյանախէին, եւ շատր իրենց եռանդուն խնդիրքը ընդունած լեռնէն վար կիշնային ուրախութեամբ։

Անկէց իզար՝ սրբոց Յովակիմայ եւ Ա.Յ.Յայի տօնին օրը այն աւերակներուն մէջ ժամ ու սուրբ պատարաց կմատուցուէր, թէպէտեւ ետքը նոյնական անպատճակար երեսի վրայ կձգուէր սուրբ սեղանը՝ կոխան անցաւորաց եւ անբանից։

Աւխտաւորաց դիմաւորութեանը մէջ անմուանալի էր եւ է միշտ՝ նույն եկեղեցւոյն մէջ թաղուած Լոյս Պարոն նոր նահատակին գերեզմանը, որոյ աւերակացը վրայ իրենց շերմեռանդութիւնը կկատարէին, բայց եւ ու

բոշ չեմ գիտեր նորա սուրբ ոսկերաց եկեղեցւոյն որ կրդմք հանգչիլ:

Այժմու Առաջնորդին առաջին ջանքերէն մէկն եղաւ անցեալ 1858 տարւոյն մէջ՝ այն սուրբ ուխտատեղին վերանորոգել, այսինքն հին հիմանցը փրայ բարձրացրնել եկեղեցւոյն չորս պատերը եւ ծածկել. եկեղեցւոյն դիմացն ալ, հին վաճարին աւերակներուն տեղը, չափաւոր մեծութեամբ ժամատուն կամ ժամակոչի բնակարան մը կանգնել: Աւստի իւր վիճակին հաւատացելոց առատաձեռնութեանն ու շերմեռանդ բարեպաշտութեանը դիմեց շրջաբերական նամակով մը, որոյ օրինակը այս է.

„Թիուսի Քրիստոսի ծառայ Գարդիկ վարշապէս Արվագեան Տեղակալ Առաջնորդ. եւ այլն:

„Յայտ լիցի Քրիստոսաէր ժողովրդոցդ՝ զի իկարգի անդ փառաւորեալ ուխտատեղեաց վիճակին մերոյ հոչակաւոր է առ մերազնեայ հաւատացեալս եւ առ օստարազգի ժողովուրդս Քրիստոնէից կիսակործան Եկեղեցի Սրբոց Յովակիմայ եւ Ա.Յ.Յայի որ է մերձ իթէոլորսիա:

„Մինչեւ ցմեր իսկ աւուրս խուռն բազմութիւնք բարեպաշտից անդագար դիմեն անդը հաւատով եւ առնուն զնայցուածս իւրեանց, մանաւանդ յուխտի աւուրսի, յորս եւ պատարագն սուրբ մատչի իմերայ ցաւալի աւերակաց Եկեղեցւոյն:

„Յայտ գեղեցիկ եռանդն հաւատացելոց անսեալ մեր՝ փառս տուաք Աստուծոյ եւ քաջալերեալ յուսով բարեխօսութեան գերեքաշնիկ ծնողաց Տիրամօրն, խորհեցաք բաձրացուցանել զրմունս Եկեղեցւոյն իմերայ բուն իսկ հին եւ հաստատուն հիմանց նորին, եւ ծածկել զինուածն փայելու յարկաւ եւ զմբեթիւ:

„Եւ արդ սովին յորդորական զրովս հրափեմք առ հասարակ զբարեպաշտ հաւատացեալս իթքիստոս զարս եւ զկանայս փութալ հաղորդս լինել այս բարեգործութեան, տա-

լով զիւրաբանչիւր նուերս կամաւորս, եւ արձանագրելով խոերակի աստ զանուանս իւրեանց եւ զնուիրեալ գումարսն՝ որ շատ եւ որ սակաւ: Ընդ որոյ եւ զիառուցումն փոխարինին մաղթեմք նոցա ինրաշագործ եւ յառատապարգել բաշխողէն ամենայն բարութեանց՝ որ սրանչելին է խուրբս իւր:

Այս նամակն որ վիճակին ամենայն եկեղեցեացը մէջ կարդացուեցաւ, խորյն փութացան բարեպաշտ ժողովուրդները բառ չափու կարողութեան իրենց տուրքը նուիրել, անուննին եւ տուածնին զրելով ժապավիճեալ և վաւերացեալ տեսրակներու մէջ, ինչպէս որ տեղւոյս կարգն է:

Այս կերպով հաւաքուած ստըկին գումարը 5000 բռապիկն աւելի եղաւ, շինութեանք ծախքին զրեթէ հաւասար, եւ Խալութեան Յախշի ազգամէր եւ բարեպաշտ վաճառականը յուղարկեց Մոսքուայէն նորաշէն առանքին նուեր մէկ զեղեցիկ սկին մը եւ բուրփառ:

Եկեղեցւոյն շինութեան նաւակատեաց հանդէսը փառաւորապէս կատարուեցաւ 1859-ին, ապրիլի 28-ին, յորում բոլոր ժողովուրդը Եկեղեցական զարդերով ու երգերով թափօրոպէս զնաց Հրեշտակապետաց Եկեղեցիկն մինչեւ նորաշէն Եկեղեցին, եւ նոն Եերկայ եղաւ հանդիսաւոր պատարագին, ու այն հանդիսին յարմար իմաստով տրուած քարոզին:

Այնունետեւ սովորութիւն ալ դրուեցաւ որ ամեն տարի՝ բաց խարբոց Յովակիմայ եւ Ա.Յ.Յայի տօնին օրէն, որ Եկեղեցւոյն բուն ուխտի օրն է, ապրիլի 28-ին այն նաւակատեաց յիշատակը կատարուի հանդիսաւոր կերպով իսպատի Պարոն Լոյս նահատակին՝ մասնաւոր պաշտպանին թէոլոսիոյ եւ ամենայն ազգիս Հայոց:

Այս տարուան նաւակատեաց օրը շարադրուած բանաստեղծութիւնը դնեմք այս տեղ.